

րեայ բնալուծական բութակներու ու ցոլացիկ վառարաններու աղիւսներէն : Կաւերը բաղադրած են գայլախազէ , պաղլեղէ ու ջրէ . հասարակ կաւերուն մէջ աս նիւթերէս զատ կան նաև աւազ , կիր ու քիչ մըն ալ երկթի թըթուիկ , որն որ աղիւսներուն , կղմինտըրներուն և ուրիշ պտուկներուն դեղին կամ կարմիր գոյն մը կու տայ : Ի՞ն կաւերն որ միայն աւազ ու պաղլեղէ բաղադրած են , ամենէն աւելի ջերմութիւն կը ցոլացընեն : Պտուկներն ու պնակները հասարակ կաւէ շինուած ըլլալուն՝ շատ տաքի չեն դիմանար : Ի՞նիւ պնակեղէնները ձերմակ կաւով մը շինուած են՝ որուն մէջ երկթի թըթուիկ չկայ . թըթուելէն ետև ծակուկէն կ'ըլլան , անոր համար պէտք է զանոնք ապիկել , որ մէջը դրուած հեղանիւթը չկաթկըլթի :

Կապարի ու անագի թթուիկները խեցեղէն անօթներն ապիկելու գլսաւոր նիւթերն են . ան ապիկին որ կապարի թթուիկով շինուած է թափանցիկ կ'ըլլայ , և ապնիւ ու ձերմակ պընակները օծելու կը գործածուի . իսկ անագի թթուիկով շինուածները ընդհակառակն անթափանց ու ձերմակ են , և հասարակ խեցեղէնները ապիկելու կը գործածուի՝ անոնց կարմիր գոյնը ծածկելու համար : Լարմիագոյն պտուկներն ու խեցիներն ուրիշ բան չեն , բայց եմէ շապիկած պնակեղէններ , որոնց կաւը մէկմէկէ աւելի հաստ կամ բարակ կ'ըլլայ : Խտրուրական ըսուած հռչակաւոր անօթներն ալ կարմիր շապիկած խեցիներ են . բայց հասարակ պտուկներէն վեր են իրենց զանգուածին նրբութեամբն ու թեթեռութեամբը , ձևերուն պարզութեամբը , և վրայի եղածնկարքներուն ու գոյներուն կենդանութեամբը :

## ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ճեսարանուրիս :

ՈՅՍԸ գեռ իրեն սեպհական յատկութիւններ ալ ունի , որ աւելի գիտութեան կողմանէ մտածելով շատ զարմանալի են , քան թէ գործնականի կողմանէ : Ի՞ս յատկութիւններն են լիկնակ բեկրեկումը , Ռեւուականութիւնը ու Տարանջատութիւնը :

Ոյափանցիկ մարմնոց մէջ , կամ մանաւանդ բիւրեղներու մէջ կան տեսակներ , որ կրկնակ բեկրեկման յատկութիւն ունին . ինչպէս են բիւրեղացեալ կրի ածխուտը<sup>1</sup> կամ խալանտայի սփաթը<sup>2</sup> : Ի՞ս յատկութիւնը ոչ հեղանիւթները և ոչ կազերը ունին :

Ո՞ւ որ սփաթին կամ անոր նման մարմայ մը վրայ լրւոյ ձառագայթ մը ինկնայ , ձառագայթը բիւրեղին մէջէն անցնելէն ետե՛ դուրս ելլելու ատեն երկու կը բաժնուի : Ո՞ւ կը կ'ըսուի սովորական ձառագայթ , որուն ընթացքը բեկրեկման սովորական օրինաց համեմատ կ'ըլլայ : Ո՞ւ կալը կ'ըսուի անսովոր ձառագայթ , որ ուրիշ ուղղութիւն մը կ'առնէ . և պարզ բեկրեկման օրէնքէն տարբեր գժուարակնամիւն օրինաց տակ կ'ինկնայ :

Չիւրեղին մէջը մակարդակ մը կայ որ գլխաւոր հատուած կ'ըսուի , և մասնաւոր յատկութիւն ունի : Ո ուսոյ ձառագայթ մը որ աս մակարդակին վրայ կ'ինկնայ , երկու ուրիշ ձառագայթ կը բաժնուի , և անսովոր ձառագայթը նոյն մակարդակին վրայ կը մնայ , որ է անկման մակարդակը կամ գլխաւոր հատուածը : Խակ թէ որ անկման մակարդակը գլխաւոր հատուածին մակարդակի մը ուղղութիւնը կ'առնէ :

Երկայն կ'երթայ հոս խօսելը թէ

<sup>1</sup> Գլ . Carbonate de chaux cristallisé.<sup>2</sup> Գլ . Spath.

Բնշպէս որոշելու է գլխաւոր հատուածին մակարդակը , և թէ անսովոր ձառագայթը բեկրեկելու ատենը ինչ օրինաց տակ կ'ինկնայ :

Դւեռականութիւն լուսոյ կ'ըսուի այն մասնաւոր կերպը , որն որ բեկրեկումը կամ անդրադարձութիւնը քանի մը մասնաւոր պարագայներու մէջ լուսոյ ձառագայթի մը կը տպաւորէ : Եւ նոյն կերպն որ ձառագայթը մէկ մը կ'առնէ այն բեկրեկմանը կամ անդրադարձութեանը պատճառաւաւը՝ ձառագայթին քանի մը յատկութիւններ կու տայ , որոնք որ չկորանցներ ձառագայթը :

Դսածներէս կը հետեւի որ բեռականութիւնը երկու կերպով կ'ըլլայ . բեռականութիւնը բեկրեկմամբ , բեռականութիւն անդրադարձութեամբ :

Եյն ամենայն բիւրեղ որ կրկին բեկրեկման յատկութիւնն ունի՝ լուսոյն բեռականութիւն կու տայ : Ուստի սփաթէն ելած ձառագայթները յատկութիւններ կ'ունենան , որ սփաթին մէջէն չանցած չունեին : ( Ճրինակի համար , թէ որ այս սփաթէն ելած ձառագայթներուն առջեւը ուրիշ բիւրեղ մը դնենք՝ որ ան ալ կրկին բեկրեկման յատկութիւնն ունենայ , և իրեն գլխաւոր հատուածը առջնին գլխաւոր հատուածին զուգահեռական կամ ուղղահայեաց ըլլայ , առջնին ելած երկու ձառագայթները երկրորդ բիւրեղէն անցնելու ատեն՝ կրկին բեկրեկմունք չեն ունենար : Խակ այն ձառագայթները որ առջնին անցած չեն , երկրորդէն անցնելէն ետեւ երկուք կը բաժնուին :

Երյնպէս բիւրեղէն ելած ամէն մէկ ձառագայթները , ապակիի , միքայի , կրի ծծմբուտի՝ ամենանուրբ թիթեղէ մը անցնելով գունաւոր պատկեր մը կը ձեւացընեն , և ըստ մասնաւոր պարագայից այն գոյնը կը փոփոխի . իսկ որ վորական ձառագայթով ձերմակ պատկեր մը միայն կ'երեւայ : Ես և ասոր նման երեսոյթներ կը ցուցընեն թէ լուսը բեռականութիւն առեր է :

Իսայց լուսը միայն բեկրեկմամբ բեռականութիւն չաւներ , անդրադարձութիւնն ալ լուսոյ ձառագայթից նոյն յատկութիւնը կրնայ տալ , բայց պէտք է որ որոշեալ անկեամբ մը ըլլայ անդրադարձութիւնը , և այն անկիւնը մի և նոյն գոյացութեան համար միշտ անփոփոխէլի է :

Դնդրադարձութեամբ լուսոյն լաւ բեռականութիւն տուող գոյացութիւնը ապակին է , ու բեռականութեանը անկիւնն է 35°, 25' : Ես տեսակ փորձի համար կը գործածուի սովորաբար լաւ ողորկած ապակիէ թիթեղ , որուն տակի դին պէտք է սեցած ըլլայ , և վրայի երեսին վրայ կ'ըլլայ անդրադարձութիւնը : Ո՞ետաղները քան զապակին շատ անկատար կերպով լուսոյն բեռականութիւն կու տան , և անոնց բեռականութեան անկիւնը աւելի պղտիկ է :

Դնդրադարձութեամբ բեռականութիւն առած ձառագայթընոյն յատկութիւնները ունի՝ ինչ որ բեկրեկմամբ բեռականութիւն առած ձառագայթը . ուստի թէ որ կրկնակ բեկրեկում ունեցած բիւրեղի մէջէն անցնի , ուրիշ երկու ձառագայթ չբաժնուիր . և թէ որ գլխաւոր հատուածը զուգահեռական կամ ուղղահայեաց ըլլայ անդրադարձութեան մակարդակին , այսինքն այն մակարդակին որ անդրադարձած և անկեալ ձառագայթէն կը ձեւանայ և գլխաւոր հատուածէն , սփաթի կամ միքայի և կամ բարակ թիթեղի մը մէջէն անցնելու ատեն գունաւոր պատկեր մը կը ներկայացընէ :

Դւեռականութիւն առած ձառագայթի աւելի երեւելի յատկութիւններէն մէկն է աս հետեւեալս : Խիէ որ անդրադարձութեամբ բեռականութիւն առած ձառագայթ մը ուրիշ պակիէ թիթեղի մը վրայ առնես , որ նման ըլլայ ան թիթեղին ուսկից որ անդրադարձած է այն ձառագայթը , և երկրորդ թիթեղին վրայ անկման անկիւնը ըլլայ 35°, 25' , որ բեռականութեան անկիւնն է , նոյն ձառագայթը

Երկրորդ ապակիեն բոլորովին կ'անդրադառնայ, թէ որ երկու անդրադարձութեան մակերևոյթները իրարու զուգահեռական ըլլան : Իսկ թէ որ անդրադարձութեան մակերևոյթները իրարու ուղղահայեաց ըլլան, ամենեան չանդրադառնար . և երկրորդ ապակին բոլոր լցուր կ'ընկղմէ և աներևոյթ կ'ընէ : յւ որչափ որ աս երկու մակերևոյթները զուգահեռական ըլլալու աւելի մօտ ըլլան, անդրադարձած լցուր այնչափ աւելի մեծ կ'ըլլայ . և այնչափ աւելի տկար, որչափ որ իրարու ուղղահայեաց ըլլալու մօտ ըլլան :

Պարզ գործիք մը կայ, որ է երկու ապակիե թիթեղ՝ մէյմէկ երեսնին սե, որոնց մէկը անշարժ մէկալը շարժուն, ասոնց մէջ շարժունը մարդ կրնայ այնչափ պտըտցընել որ անշարժին վրայ ամէն կերպ հակումն առնէ, բայց միշտ 35°, 25' շառաւիզին անկման անկիւնը պահելով : Ի՞ս գործիքով կը գիտուի ձառագայթներուն բեկուականութիւն առնելու յատկութիւնը :

Թէ որ խխատ պատի ծակէ մը արեւ ձառագայթ մը անցընենք, ինչպէս ըսենք ասեղի ծայրով մետաղէ բարակ թիթեղ մը ծակենք, որ ծակէն ամենաքիչ հեռաւորութեամբ թափանցիկ արգելիքի մը վրայ ինինայ աս արեւուն ձառագայթը, կը տեսնենք որ արգելիքն վրայ կը նկարուի լուսաւոր բոլորակ մը շատ աւելի մեծ քան զայն որ պէտք էր ըլլար ծակէն այնչափ քիչ հեռաւորութեանը նայելով . և աս լուսաւոր բոլորակին եղերը աւելի կամնանուազ գունաւոր մանեակներ կ'երեամն այլ և այլ աստիճանն մոյզ գունով :

Դոյն երեսոյթը կը հանդիպի թէ որ արեւուն ձառագայթը ամենանուրը ձեղքէ մը անցընելու ըլլանք . ան ատենը գունաւոր մանեակներուն տեղը գունաւոր զիծեր կ'երեամն՝ ձեղքին լուսաւոր պատկերին երկու կողմը :

Դոյն որ ամենանուրը ծակերէն անցնելու ատեն այս կերպով որ կը ծաւափ՝ Տարանջատութիւն ըսուեցաւ . և երկայն ատեն այս երեսոյթը կ'ըն-

ծայէին այն ազգեցութեանն որ բացուածքին եղերը ձառագայթներուն վրայ կ'ազգէ՝ ձառագայթները ծոելով և այլ և այլ գոյները իրարմէ բաժնելով : Թէ որ արևու ձառագայթ մը իսաւարասենեակի մէջ խոթես, ու իր ընթացքին գէմը ամենանուրը ու ձիգ թել մը դնես մետաղէ կամ ուրիշ որ և իցէ նիւթէ, ու ձգած շուքը որ և իցէ հեռաւորութեամբ արգելքի մը վրայ առնես, կը տեսնաս որ ան շուքը շատ աւելի մեծ կ'ըլլայ քան զայն որ պէտք էր ըլլար, թէ որ լուսոյն ձառագայթները, որ թելին եղերացը կը քըսուին, իրենց ձամբան շիտակ գծով բռնելին . և ան շուքին դրսի կողմը կը տեսնաս որ փոփոխակի լուսաւոր ու խաւար մասեր կ'ըլլան, լուսաւորները գունաւորեալ են : Իայց աւելի զարմանալին այն է, որ երկայն ատեն բնաբանք չէին դիտած որ թելին շուքին ներքին կողմն ալ լուսաւոր ու գոյնզգոյն մասեր կ'երեսնան :

Ի՞ս ետքի երեսոյթը տարանջատութեամբ ըլլացատրուիր, իբրև թէ լուսոյ ձառագայթներուն վրայ ազգեցութիւն մը ըրած ըլլան մարմնոց եղերը որոնց քովիչն որ քսուելով կ'անցնին . վասն զի պէտք էր ըսել որ աս ազգեցութիւնը մերժողական ըլլայ, որովհետեւ շուքին դուրսը լուսաւոր մասեր կան, և թէ միանգամայն ձգողական, որովհետեւ նոյնպէս է շուքին ներսի կողմն ալ :

Դարձեալ ուրիշ շատ փորձեր որ այլ և այլ ձեւ և այլ և այլ բնութիւն ունեցող մարմիններով ըրած են՝ հաստատեցին թէ երեսոյթը մարմնոյն ձեւէն ու բնութեանն չկախուիր, և միանգամայն ցուցըցին նոր ապացոյցներով՝ թէ առջի մեկնութիւնը շիտակ չէ եղեր :

Շատ բնաբաններու ու մասնաւորապէս իշունկի ու Վիրէնսէլի քննութիւնները ապացուցուցին թէ աս տարանջատութեն երեսոյթը առաջ կու գայ միայն այն ազգեցութենէն՝ որ լուսոյն ձառագայթները իրարու վրայ ունին :

Դայց ազգեցութիւնն է որ կ'ըսուի

Հանդիպմանց սկզբունքը , որ այսպէս կրնանք բացատրել : Ո)Ն որ նոյն աղբիւրէ առաջ եկած լուսոյ երկու ձառագայթներու ուղղութիւննին զուգահեռական ըլլայ , հապա քիչ մը իրարու հակած , Ճիշդ նոյն լայնութեամբ ձամբայ մը ըրած ըլլան , այն կէտին ուր որ իրարու կը հանդիպին , մէկը մէկալին հետ կը միանայ . և նոյն կէտին առաջ կը բերեն կրկին լցո քան զայն որ այն ձառագայթները զատ զատ առաջ կը բերէին :

Իսյց թէ որ ձառագայթներուն մէկը մէկալին ամենանուազ աւելի կարծ ձամբայ ըրած ըլլայ , աս երկու ձառագայթները փոխանակ իրարու հետ միանալու , իրար կ'եղծանեն . ինչպէս որ փղոսկրէ երկու զնտակ իրարու հանդիպելով իրար կը վանեն , և նոյն կէտը ուր որ իրարու կը հանդիպին այն ձառագայթները բոլորովին մութ կը մնայ :

Ո)Ն որ աս երկու ձառագայթներուն ըրած ձամբուն տարբերութիւնը ըլլայ երկուով , չորս , վեց անգամ , միով բանիւ միշտ զցութ թուով , ձառագայթները իրարու կը միանան , ինչպէս որ թէ որ կտրած ձամբանին Ճիշդ հաւասար ըլլար : Իսկ թէ որ տարբերութիւնը ըլլայ իրեք , հինգ անգամ և կամ անզցութիւ , ձառագայթները իրար կ'եղծանեն , ինչպէս որ մէկ ըլլայ այս ամենանուազ տարբերութիւնը :

Ի՞սյ քանակութեան չափը անուղղակի ձամբով մը կրցան առնել , բայց չատ հանձարաւոր և շատ Ճիշդ հնալքներով առին , անանկ որ ամենաճիշդ է :

Ի՞սյլե այլ գունաւոր ձառագայթներուն այս չափը մէկմէկէ տարբեր է , որոնցմով որ Ճերմակ լցուը կը բաղկանայ :

Լարմիր ձառագայթին չափն է 310 միլիոնորդ . մանուշակագունինը հազարաչի 2102 միլիոնորդ . մէկալաբարզ ձառագայթներունը աս երկու ըսած չափերուն մէջն է :

Ի՞ս ըսած հանդիպմանց սկզբունքովը լուսոյն վրայ երեցած շատ տեսակ երեսոյթներ կը բացատրուին , և մասնաւորապէս տարանջանատութեան երեսոյթները :

Տարանջանատութեան երեսոյթներուն մէջն որ կը տեսնուի այն փոփոխակի լուսաւոր ու մթին մասերը՝ միայն առաջ կու գան այն փոփոխակի ազգեցութենէն որ իրարու վրայ ունին այն ուղղակի ձառագայթները որ արգելքին եղերացը քովիէն կ'անցնին , և այն ձառագայթները որ նոյն արգելքին եղերքէն կ'անցրադառնան ամենայն ուղղութե :

Ի՞ս ազգեցութիւնը նաև ուղղակի ձառագայթներուն վրայ մարդ կրնայ դիտել առանց այն ըսած արգելքը գործածելու : | ուսոյ ձառագայթ մը քիչ մը իրարու հակած երկու հայլիներէ անդրագարձուր , անանկ որ հայլիները զրեթէ նոյն մակարդակի վրայ ըլլան . ասանկով կ'ըլլայ երկու անդրագարձած ձառագայթները որ իրարու զուգահեռական չեն , և հայլիներուն պէս քիչ մը իրարու հակած : Ո)Ն որ աս ձառագայթներուն իրարու հանդիպելու կետերուն արգելք մը դնես , կը տեսնաս հետ զհետէ լուսաւոր և մթին մասեր , որուն պատճառու դիւրաւ կը հասկրցուի հանդիպման սկզբամիքը :

Ի՞ս ետքի ատեններս ծածանման դրութիւնը աւելի ընդունելի սեպութեան պատճառը այն է՝ որ անով հանդիպմանց սկզբունքը աւելի դիւրաւ կը մեկնուի քան թէ արտահոսութեան դրութեամբը : Իսյց որ դրութիւնն ալ որ մարդ ընդունի , աս իրաւ է որ աս հանդիպմանց սկզբունքը տեսաբանութեան մէջ շատ հարկաւոր է . վասն զի անով շատ երեսոյթներ կը բացատրուին , որ առաջ բացատրելու շատ դժարութիւն կը քաշէին . մասնաւորապէս այն երեսոյթներն որ նուրբ ու թափանցիկ թիթեղներու վրայ կը տեսնուին պէս պէս գուներով , ինչպէս սապոնի փրփութին գնտակներուն վրայ , և ընդհանրապէս այն ամենայն երեսոյթ որ մարմնոց յատուկ գոյնին կը վերաբերին և դիպուածական գունաւորութիւն կ'առնեն թէ որ երեսնին աւելի կամ նուազ ողորկ ու խորտութորտ ըլլայ :